

## ԵՐԴԻՔՆԵՐՈՒՆ ՏԱԿ

**Ի** Խ ՂԱԿՆ ԵՐՈՒՆ, ԽԵԾԿՎՍԼԱՄԱՋՔ լրսեցի լումին տակ  
Որ կ'ըսէին. « Գիշերները եւ քամին մըշտանեթ  
Կ'անցնին վարէն. եւ նօթի թշշուառութեան շունչը տաք  
Վըտուրին յարդն եւ շեմին վերջն ճանանչը խամբեց » :

Ապարանին ոսկեմուռ՝ արծաթ ծիժալն ինձ հասաւ  
Որ կը հրծծէր. « Վաղորդայնը՝ անըստոյդ է մեզի.  
Պէտք է խընդամք. Իմ փառքիս ունայնութիւնը ամբուլ  
Պիտ՝ աւերակ ըլլաց, պիտ՝ մոռացնքի մ' մէջ սուզի » :  
Խըտիկ կ'ընեմ: « Ճն թշուառը « Գթութիւն » կը գոչէ,  
Երջանկիմւելն ամսագուրդ՝ « Օր մը, գէթ օր մ' աւելի ».  
Սինչ աստղն ու հովը կ'ըսեն. « Ո՛վ մարդեր կեանքը հոտ չէ » :  
Գթութիւն, ահ, երկինքն ալ կարծես թշուառ մ' է լքուած.  
Ես դարձեալ հոն տեսայ հիւմն՝ ամսայութեամբ եղիւի,  
Որ հեծելով կը մըխալ՝ աղօթքի մ' պէս սրգազգած»:

1908.

ԱՀԱՐՈՒ

## ❖ ՎԱՅՐԻ ՓՆԱՐ ❖

### ԸՆԿԵՐ ԵԿՈՒՐ

Ընկեր եկո՞ր, մէջքիտ կապեմ վեհօրէն  
Սուրբդ փայլուն արծաթազօծ պատեանով,  
Եկո՞ր ընկեր որ զէնցերըդ քու ամէն  
Մէկիկ - մէկիկ քեզի տամ ես երգելով.  
Խըրոխտ քայլով ինձ մօտեցի՞ր ընկեր իմ,  
Թո՞ղ ձեռքերըդ ուժով սեղմեն այս փայլուն  
Ցուրտ երկաթը, և ծալքերը քո սըրտահն  
Թո՞ղ « Վըրէժով » այլրուին, վառուին ան-  
(դազրում:

Ընկեր եկո՞ր, համրոյրով մը հեշտագին  
Օծեմ սուրբդ՝ զոր ես մէցքէդ կափեցի,  
Կուրծըրդ սեղմեմ կուրծքիս վըրայ պինդ,  
(ուժգին՝  
Որուն տակ ես « Հայ Վըրէժժով » վառեցի:

Գընա՛ ընկեր, բայց չը սոսկաս մեռնելէն,  
Անոյշ է մահն դաշտին վըրայ կըսիւի.  
Նայէ՛ ընկեր սուրբդ վըրայ, վեհօրէն  
« Նահատակներ քեզ պիտ՝ ժըպտին » զրեցի:

### ԱՄՊԵՐԻՆ

Այ ջան ամպեր, սև ամպեր  
Ո՞ր տեղից էք դուք եկել,  
Եարար ամպեր ան տեսա՞ր  
Էն երկիրը աւերակ:

Տեսա՞ր ամպեր արիւնը...  
Եղբայրներիս սըրտերը...  
Ազիզ ամպեր, սև ամպեր  
Ո՞ր տեղից էք դուք եկել:

Հէյ վախ, աշխարհ, սև աշխարհ,  
Ալրոտ աշխարհ, չար աշխարհ,  
Ինչո՞ւ համար մարդիկներ  
Իրար էսպէս չեն սիրել...

Ամպեր, ամպեր ջան ամպեր  
Տարէ՛ք ինձնից համրոյրներ,  
Տարէ՛ք արցունքս էն հողին,  
Ամպեր, ամպեր ջան անգին:

Հէյ ջան ամպեր, սև ամպեր  
Ո՞ր տեղից էք դուք եկել,  
Աջար, ամպեր, ան տեսա՞ր  
Հայ - կիւիկիան աւերակ...

## ԱՅ ԳԵՐԳ

Արշալոյսին ինձ եկուր  
Զեփի՛ւո զարնան անուշիկ,  
Շուշաններէ, վարդերէ  
Սիրտըս բաց է համրոյրիդ:

Երազներու աշխարհէն  
Սիրտըս այրուած քեզ կու գամ,  
Զեփի՛ւո արդեօք հոգւոյս ի՞նչ  
Պիտի բերես այս անզամ:

Արշալոյսին ինձ եկուր  
Զեփիւո զարնան անուշիկ,  
Գիշերին մէջ այրըւած  
Սիրտըս բաց է փարումիդ:

## ԶՈՒՐԻՆ ՕՐՈՐԸ

Լուսնակին հետ զըրկըւած՝  
Կանաչազարդ ափերէն  
Կ'հոսի ջուրը արծաթուած  
Անոյշ օրօր մ'երգելէն:

Եւ օրօրէն աննըման  
Մաղիկներն իսկ կ'երազեն,  
Գիշերին մէջ՝ անվախճան  
Տարտամ երգեր կ'յօրինեն:

Հեշտալի՛ է անուշակ  
Գիշերն՝ օրօրը ջուրին.  
Սոխակին չեն նըմանակ  
Օրօրները ջուրերին:

Լուսնակին հետ զըրկըւած  
Կ'երգէ ջուրը անվախճան.  
Հոգւոյս վարդերն շըրացուած  
Ջուր՝ օրօրէն քընացան....

## ԱՍՏԵՐՈՒԻՆ

Երազիս մէջ գիշերն զանոնք կը զըրկեմ  
Հըրայրըով մը սիրոյ անհուն զորովի,  
Սիրտըս կ'այրի համրոյրներէն անուշիկ.  
Երազիս մէջ գիշերն ձեզի կը զըրկեմ:

Երազիս մէջ գիշերն անոյշ մեղկութեամբ  
Ես կ'օրօրուիմ անոնց արծաթ շողերով,  
Պահն անուրջիս աննըման է. կ'համրուրեմ  
Երազիս մէջ ձեզի անոյշ մեղկութեամբ:

Երազանքիս աւեզանը արծաթի  
Անոնց լոյսէն կը շողշողայ աննըման,  
Ես կը ժրպտիմ, սիրտըս կ'այրի, կ'օրօ-  
Զեզմով, աստղեր, երազիս մէջ ծիրանի,  
=====

## ԱՌԻ, ԻՌԻ Զ Կ'ԸԼԼԱՐ...

ԱՌԻ, ի՞նչ կ'ըլլար, բացուէր հոգւոյս կի-  
Զափ զարնէին երազներըս ծիրանի...

Կը կանաչնան լեռներ, ձորեր, պարտէզ-  
(ներ,

Այսակները նորէն կ'երգեն անուշիկ,  
Արծաթ ջուրերն, և գետակներ, առուակներ  
Կը կարկաչեն ձայնով սիրոյ քաղցըրիկ:

Եւ լեռներու, արօտներու մէջերէն  
Կը համնի ձայնն հովիներու սըրինզին,  
Առուուն՝ ցողոտ ծաղիկները բացուել են  
Աղջոյն կու տան, համրոյը՝ ուկի-կոյս կոյ-  
(սին:

Գեղեցիկ է զարունն անոյշ զեփիւով,  
Բայց ի՞նչ կ'ըլլար, որ հոգւոյս ալ պա-  
(տանի  
Մաղկէր գարունն, զարունն ճերմակ վար-  
( զերով,

ԱՌԻ, ի՞նչ կ'ըլլար, բացուէր հոգւոյս կի-  
(րակի...:

Կը զարդարուին լեռներն կանաչ զարե-  
(ըով),  
Այսակները նորէն կ'երգեն անուշիկ,

ԱՌԻ, ի՞նչ կ'ըլլար ծաղիկ, կապոյս յոյ-  
( սերով  
Հողիս ծաղկէր, հոգիս երգէր երջանիկ...

ԱՌԻ, ի՞նչ կ'ըլլար ծաղէր հոգւոյս կիրակի,  
Մափ զարնէին երազներըս վարդենի...:

Ա. Երանե